



ԹՐԱՎՈՒՄ

ԳՐԱԿԱՆ ՃՈՐՈՒԹԻՒՆՔ

ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԽՈՐԱԳՈՅՆ ՔՆՆՈՒԹԵԱՆՑ ՀԱՄԵՄԱՏ

Հայոց Պատմութիւնը նոր շըջանի մը մէջ
կը մտնէ:

Գարագաշեան փորձած էր մեր անցեալը պատ-
կերացնել իրապաշտ վրձինով. հին պատմիչները հսկայ-
համեմատութիւններ տուած կը թուէին իրենց զիւցազնե-
րուն: Ասոնք կ'երեկին շատերո՛ Քանովայի արձաններ. Հիանալի՝
հեռուէն զիտողին, պակասաւոր՝ զիտնականին համար՝ որ իր զմայլման
վրայ կալածելով՝ մարմնոյն անդամազննութիւնը կը սկսի բննել:

Հայոց Պատմութեան ուսուցումը անհը-
նարին զարձած էր. Հայկն և Արամը՝ ար-
դէն հնութեան ստուերին մէջ թաղուած՝
կրկին անգամ կը քօղարկուէին տարակոյ-
սի մշուշէն. պէտք էր կամ հին զրոյցնե-
րը սովորեցնել՝ առանց անոնց ստուգու-
թիւնն երաշխաւորելու՝ կամ նոր կարծիք-
ներ՝ ասոնց փոփոխականութիւնը ծանու-
ցանելով:

Այս բոպէին էր՝ որ հարկ էր մեր ան-
ցեալ ծանուցանել Եւրոպայի: Պէտք էր
ամրող մը կազմել զանուցիր գիւտերէն,
կարծիքներէն. — ուսումնասիրութիւնները
քասու երևոյթն ունէին. պէտք էր անկից
հին Հայաստանը կազմել:

Եւ ահա երկու զիտնականներ՝ իրենց
ոյժերը կը միացնեն՝ սպասուած յեղա-
փոխութիւնը հանելու համար հին թագա-
ւորներուն դէմ. այսպիսի աշխատակցու-
թիւն մը օգտակար է զիրար լրացնելու
կամ չափաւորելու համար:

Հայոց այս նոր Պատմութիւնը՝ ժամա-
նակին ներկայացուց Բագմակէս իր ըն-
թերցողներուն. անոր տիտղոսն է. «Hi-
stoire des anciens Arméniens», հե-
ղինակները՝ Noël Dolens և Khatch.
Հրատարակիչը՝ Եւրոպայի Հայ Ռւաստո-
ղական Միութիւնը (Genève, 1908): Գործը երկու նպատակի կը ճգտի. հայկա-
կան անցեալը կենդանացնել՝ իր ճշմարիտ
էութեամբ. զայն ծանօթացնել Եւրոպա-
յի:

Տեսանենք թէ «Հին Հայերու պատմու-
թիւնը» ո՞րբան յաջողած է իր դիտումե-
րուն մէջ:

*
*

Հայոց պատմութիւն մը՝ բաղադրական
(synthétique) գործ մըն է:

Աւելի զրական աշխատութիւն կը պա-
հանջէ նա՝ քան զիտական. Գարագաշեա-
նի գործը անյաջող անցաւ՝ որովհետեւ բա-
նասիրական էր միայն:

Հայոց պատմութեան բոլոր մասերը ար-
դէն ենթարկուած են մասնագիտական

քննութեանց. գիտութիւնը ձեռք բերած էր
կարեւոր արդիւնքներ. հարկ էր զանոնք
ժողովել զասաւորել, միացնել, պատելով
զանոնք լրյափ մթնոլորտին մէջ՝ ծագած
պատմագրի սրատեսութենէն:

Հայոց պատմութեեն մը կը սպասուի, ա-
մենէն առաջ Ո՞գ, Նիւթը առատօրէն
տրուած ըլլալով այնքան մենագրութիւն-
ներէ:

Այս տեսակէտով՝ Histoire des an-
ciens Arméniens, իր բոլոր նախորդնե-
րը գիրազանցելով հանդերձ՝ շատ հեռու
կը մնայ պահանջուած կատարելութենէն:

Առաջին փորձն է՝ ճշմարիտ պատմա-
գրութեան ոճով ներկայացնելու մեր ազ-
գին արկածները. բայց այս փորձը ո՞րքան
թերութիւններ կը մատնանշէ:

Պատմութեան ընթացքը յանախ կը փո-
խուի մասնագիտական ուսումնասիրու-
թեան. լեզուարանական ճառի մը բեկոր-
ները ճամրուղ վրայ. ջանացուած է Հա-
յոց ազգային բարոյական տիպը ներկա-
յացնել, բայց ամէն նշանաւոր դէպա մը
պատմելուն՝ կը վերազարծուի այդ նկա-
րագրին յաւելուած մ'ընկելու կամ զայն
մեղմացնելու. պա. հեղինակները կարծես
առջնին ունեցած չեն երևոյթներու ամ-
բողջութիւնը, անկից ընդհանուր դատաս-
տան մը հանելու համար, այլ ա priori
համոզում մ'ունին՝ զոր կը փորձեն մի
առ մի պատմական դէպերու վրայ, և զոր
կը կերպարանափոխներ՝ երր պատմական ի-
րողութիւնը զիրենք առ այդ ստիպէ:

Գրքին շատ մասերը զուրկ են հետա-
քրքրութենէ: Յանցանքը մեր նախնեաց
չէ միշտ կամ հին պատմիչներուն. պա.
հեղինակները զիտցած չեն միշտ փոքրկու-
թիւնները այնպիսի դիրքի մէջ զնել՝ որ
մեծերը տեսնելու արգելը չըլլան:

Մանրամասնութեանց մէջ՝ ոչ մէկ կան-
խամտածում՝ դէպերու ներկայացմանց
համեմատականութեան. իրեւ չափ ընտ-
րուած է զրոյներու հմտութիւնը և ոչ
զրական պահանջները. ամէն ինչ որ ծա-
նօթ է իրենց՝ մեծ կամ փոքր – մուտքի
տոմսակն ունի. բնագրին հետ կը խառ-

նույին (ցուցմունքներով միասին) ամէն տեսակ մանր տեղեկութիւնները պատ հեղինակները հետամուռ կը թույին ժողվելու, ժողվելու ինչ որ կայ և աւելի իրենց հրմատութիւնը կատարելազործելու քան պատմագրութեան ձեր:

Խւրաբանջիւր զլուխ կը ներկայացնէ հայկական ամրողջ հարստութիւն մը կամ դարաշրջան մը, քազմութեանց մէջ դէմքերը կը շփոթուին ու կը փորբանան . թիջ են ցայտոն կերպով ներկայացուած տիպարները, որոշ կերպով շրջազծուած անհատականութիւնները, յաճախ արբունական անուններու շարք մ'է որ կ'անցնի առանց նոյն իսկ հետաքրքրութիւն շնչելու, իբրև թէ ոչ մէկ հոգի ապրած ըլլար առնոց ներքեւ:

Միապազագ ու ծանծրալի գաշտեր՝ ուր պատկերները կը թոշին՝ խառնակ ու անորոշ՝ ինչպէս շողեկառքի պատուհանի մը առջևէն:

Զարմանալի է որ պատ հեղինակները որ երբեմ և ինչպէս Տիգրան Բ.ի դարբ նը-կարած ժամանակ՝ պատմարանի այնքան լաւ յատկութիւններ ցոյց կուտան, թոյլ տուած են յաճախ, Գարագաշեանի ոնու, մասնագիտական ուսումնագրութիւններ շարել իրարու ետուէ ... ժամանակագրական կարգաւու:

Ամէն Հայ՝ որ զրադած է մասնաւորապէս իր ազգին անցնեալով՝ ամենամեծ հաճանոյքով պիտի կարդայ այս զիրքը, որուն մրցակից պիտի չգտնէ ցարդ եղածներուն մէջ. բայց Հայութեան մեծագոյն մասը, և Եւրոպացիք՝ որովհետեւ ասոնց համար զրուած կը թուի – այնքան հրապոյը պիտի չգտնան զործին մէջ՝ որ հարկ եղածին չափ յատակ չէ:

Խորենացւոյ դիւցազները երկար ժամանակէ ի վեր ժողովրդականացած են, անոնց տեղ կարելի չէ գահ հանել ուրիշներ՝ եթէ ասոնց պատկերը ոչ միայն ու և է հմայքէ զորկ ըլլայ՝ այլ և անորոշ՝ Հայոց հին պատմութեան պիտի յաջորդէ միայն այն՝ որուն անձնաւորութիւնները նախորդներու գրաւիչ ոյժն ունենան. շատ

զիտնականներ խղճահար են՝ պատմական անձերը «անվիճնելի» դէպքերէ շրջապատելու. ասոնց յաճախ ճշմարտութիւններէն ամենէն էականը կը մոռնան . այդ անձերը՝ կենակի էին:

Գալով իրենց ձգտումներուն, այս նոր պատմութեան հեղինակները հատ մ'ումնին ամենաորոշ . ամէն պարագային Հայոց աննպաստ վճիռ տալ:

Հակագդեցութիւն մը գործել ուզողները՝ ուրիշ ծայրայեղութեան մը կը յանդին: Հայոց հին պատմութիւնները չափազանց ազգասիրական ուղղով են գրուած: Անոնց պանթէուններ են ուր մտնողը կիսաստուած մըն է: Անոնց ողին աւելի բանաստեղծական է՝ քան զուտ զիտական: Պէտք էր աւելի անկողմնակալ ըլլալ՝ պատմարանը գատաւորն է՝ որմէն կը պահանջուի ոչ մէկ զգացում գործածել իր վարման մէջ:

Բայց ահա «անաշառ» ըլլալու սիրով՝ սկսած հայ բանասիրութեան մէջ ծաղրելի ուղղութիւն մը. ամէն ինչ փորբկացնել՝ երբ կարելի չէր ուրանալ: Նորոյթ մը դարձաւ՝ մատնագրութեան մէջ՝ ամէն ինչ կեղծիք նկատել, պատմութեան մէջ՝ ամէն ինչ առապել:

Ի հարկէ հոն ուր փաստերը կը խօսին՝ պէտք էր ողջամիտ ըլլալ ընդունելու ճշշմարտութիւնն՝ թէ և անհաճոյ: Բայց տը-խուը այն էր՝ որ զիտական անկողմնակալութիւնը շփոթուեցաւ արուեստական, կանոնաւոր, յաճախ լաւ չկշուուած անարգանքի մը հետ:

Պատմական ճշմարտութիւն մը կը կարծէինք՝ Հայոց երական ձգտումն ժողովրդ մուշ ընթացքին՝ կը տեսնենք որ անոնց յաճախ կը մերժեն թէպէտ ի մեծագոյն լիտա իրենց՝ չուուայ և ինւազնգիոնի քաղաքական կամ կրօնական ազգեցութիւնները, կը կասկածին ընդհանրապէս հելլէն քաղաքակրթութեան վրայ, զոր նոյն իսկ իրենց գրացիները, ինչպէս Պօն-

«Հայերը եղած են ու կը մտան արեւելիան ձգտումն ժողովրդ մը. իրենց պատմութեան ամրող ընթացքին՝ կը տեսնենք որ անոնց յաճախ կը մերժեն թէպէտ ի մեծագոյն լիտա իրենց՝ չուուայ և ինւազնգիոնի քաղաքական կամ կրօնական ազգեցութիւնները, կը կասկածին ընդհանրապէս հելլէն քաղաքակրթութեան վրայ, զոր նոյն իսկ իրենց գրացիները, ինչպէս Պօն-

տոսիթ թագաւորը, անյագաբար կ'ընդունէին, խորացն կը տողորուին պարսկական բարքերով և զաղագարներով, հետզհետէ կը տարածուին դեմ ի իրան և կովկաս, և նոյն իսկ քրիստոնեայ գառնալէ վերջ ոչ միայն կը նախամշարեն կրօնական կարուր կէտի մը նկատմամբ ասիսկան պարզ հաւատալիքներու աւանդութիւնը՝ երոպական մտածման հորովոյթէն, այլ աւելի գիրար կը յարմարին մովիան լուծին քան որթոգրութեան»։ (Ը 71)։

Ժողովուրդ մը կարող է արեւելեան դրոշը պահել, չնորհիւ պատմական հանգամանքներու բռնաւորութեան, բայց այդ չի նշանակեր թէ իր ձարումները արեւելեան ըլլան։ Կարելի է վիճել թէ Հայրուրագործած է իր երոպականացման գաղափարականը, բայց զայդ ուրանալ՝ ոչ։ Հայոց գէպի Արևմուտք ունեցած նախասիրութիւնը այնքան որոշ է որ զայն պէտք էր միայն խնամով ուսումնասիրել իրեւ պատմական զյոյւթեան զըլխաւոր ազգակներէն մին։

Տիգրան թ ոչ միայն արգելը չի դներ հելլենականութեան, այլ յոյն քաղաքները կը զատարկէ՝ Հայաստանի մէջ հաստատելու համար հելլէն ցեղը իրեւ մշտական աղքիւր մտաւոր զարգացման, չէ կարող նկատուիլ իրեւ «կասկածու» հելլէն լուսաւորութեան նկատմամբ։ Լուկուլոս կը զատապարտուէր Հռոմայ մէջ հասարակաց կարծիքն՝ թշնամի ըլլալուն համար յոյն քաղաքակրթութեան բարեկամի մը։ Տիգրանի ամրող զործունէութիւնը, որ լաւ ծանօթ է պակ հեղինակներուն, իրենց վճռոյն հերցումն է։ Պատմական միակ պարագայ մը կայ՝ որ կըրնայ իրենց թիւրիմացութեան պատճառն եղած ըլլաւ։

Տիգրան արեւելցի ինքնակալ մ'է, իր անձնական նկարազրով։ Բայց այդ երեսոյթը մեկնելու համար՝ հարկ չէր չափազանց խոր հոգերանութիւն։

Տիգրան, իրեւ պատանդ, մեծցած էր պարթեա արքունեաց մէջ։ Իր զատափարակութիւնը բոլորովին արեւելեան եղած էր։ Յաղթանակներէն յետոյ՝ ինքինը «աստուած» կը նկատէր. ոչ ոք կարող էր անվտանգ իր սրբազան անձնաւորութեան

դէմ նկատողութիւն մ'ընել. այսպէս հայ ժողովուրդը իր իսկ նախածեռոնութեամբ իր շուրջը կը հելլենանար, մինչդեռ ինը կը մար իր նախկին զատիւարակութեան ազդեցութեան ներքիւ։

Կարելի է բաել. Տիգրան թ. կատարեալ հելլէն մը չէր, բայց ոչ երրէց թէ իր ձգուումը հելլենասիրական չէր։

Արտաւազդ, որու ժամանակ յոյն դերասաններ Արտաշատի թատերաբեմերուն վրայ՝ հայ հասարակութեան Եւրիփիդէսի գործերը ծափանարել կու տային, և որ նոյնքան փափագ ունէր հեղինակ ըլլալու՝ որբան «արբայից արբայ», չի կրնար նոյնպէս պատճառ մը տուած ըլլալ մեր պակ. հեղինակներուն՝ Հայերը արեւելեան ձգուումով ներկայացնելու։

Պատմական իրողութիւնը, ըստ մեզ, հետեւայն է. —

Հայերը միրահար էին հելլենականութեան, ատող Հռովմայեցւոց։ Առաջինը՝ զուտ քաղաքակրթական պատճառներով, երկրորդը՝ քաղաքական։

Հայերը ամէն իրաւունք ունէին յունական բարքերով հմայուելու, ամէն իրաւունք թշնամի ըլլալու Հռովմայեցիներուն՝ որ Հայաստան կու զային անոր առասպեկան զանձերէն հրապուրուած։ Բունական քաղաքակրթութեան յարգը ճանչնալու համար՝ Հայերը Հռովմայ ոչ «քաղաքական» և ոչ «կրօնական ազգեցութեան» կը կարուեին։

Կարելի է քաղաքակրթութիւնը սիրել, ատելով զայն ունեցող ազգը, որովհետեւ քաղաքակրթուած ըլլալը ոչ հին և ոչ ալ նոր Եւրոպացւոց համար կը նշանակէ պատույ և արդարութեան մարզիկ ըլլալ։ Ոչինչ կայ աւելի անտեղի քան պահանաջել որ ազգ մը իր անկախութիւնը զոհէ՝ պարզապէս քաղաքականացեալ ազգի մը լուծին տակ գտնուելու համար. այդ մասին յանցաւոր պէտք է դատուին կեղտերը, Գերմանները, Անգլիացիները. իրոխտ պայքարներ մղեցին Հռովմայեցւոց գէմ։

Ասոնց արքաւանքներէն յառաջ հելլենացումը այնքան խոր էր Հայոց մէջ՝ որ

մինչև կրօնական համոզմանց մէջ թաւ փանցած էր, և պարսիկ աստուածութիւնները կ'ընդունուէին՝ պայմանաւ մը. յետ հելենական գաղափարներու ենթարկուելու ՓՓ. հեղինակներն ինքնին կը խոստովանին թէ Հայոց

«Ազգային կամ ազգայնացած (գիցարանական) ըմբռումները աւելի կամ նուազ չափով հելենական ձեր զգիցան՝ Ա զարու մէջ Ն. Ք. Ք. .. գերազոյն աստուած՝ յունապահն գաղափարին համեմատ՝ զոր Պարսիկ կորուսած էին, եղաւ ուրիշ աստուածներու հայրը, զոր Պարսիկները երբէք չերենակայցին»: (Եջ 197):

Հայ ժողովրդի հելենացման միակ արգելը եղած են Լատինները:

Իր յանցաւոր միայն կը ներկայանան անոնց Հայոց պատմութեան մէջ, խոր ատելութեան մը պատճառը տուած են անոնց՝ սպաննելով իրենց ամենէն բարերադդ թոփչեր՝ դէպի եւրոպական քաղաքանութիւն:

Սպաննալով հայ երկրի անկախութեան և ճախութեանց՝ անոնք Հայերը բռնադատեցին միանալ՝ ինքնապաշտպանութեան համար՝ Պարթևներուն հետ:

Զուար քաղաքական բարեկամութիւնը չէր կարող ծնունդ չտալ նաև այլ բարեկամութեանց:

Անտոնիոսի գաւաճանութիւնը վերջնական հարուածը տուաւ այն շարժման՝ որուն զլուխն անցած էր՝ հօրը նման՝ ինքն Արտասազի: Լատինները՝ իրենց անձին մէջ՝ քաղաքրերթութիւնն անզամ ատելի ընելու յատկութիւնն ունեցան այդ դարուն:

Պարթևներուն զրացի՝ Հայերը չէին կարող իրենց զիրենց յարատե յարձակման վտանգին ենթարկել՝ զուտ «իտէալիստական» ձգառումներով: Այնու հանդերձ յաջորդ զարերու մէջ ալ Հայերը կը տեսնենց երկու կուսակցութեանց բաժնուած. պարսիկականին քով՝ հառվականի:

Թրիստոնէութեան շնորհի՝ վերջինն եղաւ յաղթականը: Ե. զարու պատերազմները, Տիրերի ձեռնարկած երկայն պատերազմը Պարսիկ դէմ՝ Հայոց համար և Հայոց զրգմամբ՝ ցոյց կու տան Հայերը Բիւզանդիոնի միացած:

Հակառակ աստուածաբանական տարածայնութեանց երկու ազգերու վարդապետներուն մէջ՝ Յոյն կայսրները – մանաւանդ անոնք որ հայ ծագումէ էին – ամենասիրալիր յարաբերութեան մէջ էին Բագրատունի իշխաններուն հետ. Հայերը միշտ համակրանց յայտնած են Բիւզանդիոնի՝ ցորչափ արաբական բռնապետութեան երկիւղը թոյլ կու տար: Բաել թէ Հայեր աւելի սիրած ըլլան մալիմանները քան Յոյնները՝ է վայրկեան մը մոռնալ Արքեցւոց հոգեբանութիւնը, կրօնքի ըմբըոնումը: Նոյն իսկ այս զարու մէջ՝ Ծուսաց դաւանական տարբերութիւնները երբէք արգելը չեղան Հայերուն՝ խանդագառ կերպով ողջուննելու «քրիստոնեայ կայսրը». Արովիննի վէպը «Վէրը Հայաստանի» լաւ կը ներկայացնէ հայ ժողովրդեան ժառանգական զգացումը:

Պատմական սխալ մ' է. Հայերը աւելի «կը յարմարին մալիման լծին քան որթուգոսերու միջամտութեան»:

Ուորիննեանց շրջանին է միայն որ Յունաց և Հայոց մէջ՝ սուր ատելութիւնն մը կը ծնանի. Հայերը թագաւորութիւնն մը կազմած էին յոյն հողի վրայ, Յունաց եւ Կեղեցական հեղինակութիւնն ալ թօթափած էին, աւելի համակրութիւն ցոյց կու տային Փրանկներուն:

Յարաբերութիւնները չէին կրնար լաւագոյն կերպարանց ստանալ: «Հայերը, կ'ըսեն պա. հեղինակները, հետզհետէ կը տարածուին դէպի ի իրան և կովկաս»:

Պէտք չէր մոռնալ սակայն թէ զաղթեցին կիլիկիա՝ ծովը փնտառելով Եւրոպայի հետ աւելի դիւրաւ հաղորդակցելու համար: Կովկաս զիմեցին՝ Եւրոպական պետութեան մ'ընդառաջ երթալով: Իրան տարածուած են Շահ - Աքասի բանի միջոցներուն շնորհիւ (տես Առաքել Դաւթիւծեցւոց պատմութիւնը):

Մենց կը կարծենց թէ պա. հեղինակները աւելի իրաւունք ունին երբ ուրիշ տեղ մը – իրենց ինքնին մոռնալով ցիշ խորհրդածուած վճիռ մը – կը գրեն.

«(Հայ ժողովուրդը) օժտուած է իւրացնելու նշանաւոր ընդունակութեամբ մը, և եղած է միլու, ինչպէս որ է նաև այժմ, անյագ նմանեւու այլ յառաջադիմութեանց՝ որոնք օրինակ ներ տուած են իրենց կոպապատ, մայիսն և քըխտունայ մեծ կայսրութիւնները» (Էջ 9):

Ուրիշ տեղ մը՝ ուր նոյն զիտողութիւնը կը կրկնուի – կրկնութիւնները այնքան շատ են այս գրքին մէջ – կ'ըսուի.

«Հայերը յիրաւի օժտուած են նմանողութեան նշանաւոր ընդունակութեամբ մը՝ ևթէ ըլուրով վիճակութիւնները այնքան, – առանց ամէն բանէ վեր սիրած ազգութիւննին կորսնցնելու չափ Երբուացւոց հետ խառնուելու – պիտի կարենային արևելան ցիկլուու ցովնել՝ թէ ինչպէս կարելի է մեր յառաջադիմութեանց քայլերուն հետևել, Անձնիք զայս ապացուցած են այն փոխառութիւններով՝ զորո ըրած են երբեմն մեծ քաղաքականութիւններէն. անոնք գեն ևս կ'ապացուցանն զայս ներկայաւու մերիններէն անգամար ըրած փոխառութիւններով»:

Ուրիշ տեղ մը պատ. հեղինակները ամբաստանելով հանդերձ Հայերը որ ըրիստոնիթեան մէջ չափազանց աւանդապահ եղած են՝ կը զբնի:

«Բայց եթէ ուզենք Հայոց ողին հասկնալ, պիտի տեսնենք զանոնք միշտ անյագ օգուտ քաղելու և փոխ անենելու իրենց շորջը գտնուող նիթեակն և մտաւորակն լոյսը: Հնութեան մէջ՝ ընդունած են արևելան զանազան քաղաքակրթութեանց ողին՝ և ձեռքը, փորձելով անոնց հետ խառնել – ոչ այնքան յաջողութեամբ՝ որքան բարի կամբով նիւթին արուեստներու վերանորոգութեամբը»:

Բայց ինչպէս ներդաշնակել այս խօսքը ըստ նախորդ և հետեւալ զերին հետաւելու հանդիպաւոր. «Նահապետական և անհոգ է Հայաստանի հին բնակիչներու ողին՝ հին ըլլամ, նոր ըլլամ, ինչ ցեղի ալ ըլլամ» (Էջ 56):

Երկու հեղինակ... երկու կարծիք:

Մեծագոյն անակընկալ մը. Հայեր ո՛չ միայն չեն փնտուիր՝ այլ ստիպման կը կարուիին ձեռք կարկառելու համար իրենց ընծայուած լապտերին.

«Հայերը, ձեռնարկելու ողիէ զորուի, պէտք ունին դրդուելու այնպիսի կառավարութենք մը՝ որ հզօր կերպով կազմակերպէ ըլլայ: Ասենօք

կը վայլէին ասոնք... սկսեալ Պարսիկներէն մինչ չեւըսկահանները: Հիմակ ամէն բան փոխուած չէ...» – (աւազ, չկան այլս Ցուղրին ու Լէնկթիմուրը):

Ուրեմն Հայերը միայն Պարսիկներու և Սելչուկներու կառավարութեանց յարութեամբ կարող են յառաջադիմել: ... ինչպիսի պաշտպանութեանց կարօտ: —

Եւ սակայն Ծիգրան Բ. ո՛չ մէկ օտար ըի բռնադատման տակ ձեռնարկեց Հայերը հելլենացնել. – ո՛չ մէկուն ճնշման տակ Սուլրն Սահակ հայ գրականութեան ստեղծման աշխատեցաւ: Օտարներու ըլունադատութեամբ չէ՝ որ Հայերը այժմ կովկասի մէջ կը յառաջադիմեն. իրենց բուլր քաղաքակրթական ձեռնարկնեղը եւզած են միշտ պայքարով, բռնի ճամբայ բանալով, գերբնական ճիգով և միշտ ի հետեւկ իրենց հրամայողներուն որ շատ օգտակար չեն տեսած այս «ձեռնարկող» ժողովրդեան զարգացումը:

Բայց պատ. հեղինակները թիւրքիոյ մէջ կ'ապրին: Եթէ հու հայութիւնը թմրած է, երկիրը շահագործել չի՝ գիտեր պէտք եղածին պէս, հետեւար բարբարոս ժողովորդ մ'է (Էջ 49), ատոր պատճառները սակայն չափազանց ծանօթ են:

Ո՛՛ և իցէ ազգի յառաջադիմութիւնը կ'ենթադրէ հաւաքական շարժում մը՝ զինքը շրջապատող ազգերու: Եւրոպա ամբողջապէս բարբարոս էր Միջնին զարուն, ամբողջապէս քաղաքակրթուած՝ ներկայիս:

Միայն կղզիացեալ զիրք ունեցող ազգերն են՝ որ կընան կղզիացեալ քաղաքականութիւն մ'ունենալ:

Կովկասու և Եւրոպայի մէջ Հայերը հանդիսացած են ամենէն յառաջադիմականներէն. կ'երկնակայէք որ Քիւրզերու և արևելան թափառաշրջիկ ցեղերու շրջանակին մէջ գոյութիւն ունենայ ազգ մը՝ որ շահագործէ իր երկրի ամէն բերքը եւրոպական մեցենականութեամբ և նոր գիւտերով:

Ազգի մը յառաջ շարժող տարրը՝ իր մտաւրականութիւնն է: Ամրախը մարմինն

է, մտաւոր դասակարգն է իր հոգին։ Ա-մէն կապ կտրուած է Հայոց մտաւոր դա-սակարգին և ժողովուրդին մէջ, Եթէ հնա-րաւոր ըլլալ՝ Եւրոպա կրթուած հայ ե-րիտասարդութենէն քանինքը իրենց կիան-քը պիտի շնուփրէն՝ իրենց երկրի տնտե-սական կեանքը կերպարանափոխելու։

Գալով Հայոց զրականութեան՝ մեծ օ-գուտ մը չունի հայ ազգի պատմազրու-թեան համար։

«Տարօրինակ պիտի երեխ, (...) լաւ գուշա-կութին» կը գրեն պա։ հեղինակները, որ Հա-յաստանի պատմութին մը զրած ըլլանք՝ ա-ռանց հայ պատմիները գործածեւու Պատման այն է որ արժանահաւատութեան նկարագիրը չունին։»

Ըստ մեզ, հայ մատենազրութիւնը՝ հե-թանու Հայաստանի պատմութեան նկատ-մամբ՝ բերանացի աւանդութեան արժէցն ունի ճիշդ։ Միսալ է բոլորովին անոր վրայ վստահիլ, սիրալ է բոլորովին զայն ան-տեսել։ Միհայնակ պէտք չէ զայն գործա-ծել, բայց պէտք է գործածել՝ երր կը յե-նու ուրիշ հաստատ վաւերազրի մը վրայ։ Նիկոլսկի Խորենացին համեմատած է Ու-րարդուի արձանազրութեանց, Արեգեան՝ անոր ուրիշ դիւցանկերը օտար պատմչաց հետ, և այն։ մեր մատենազրիները իրո-դութեանց վրայ սիրանքը աւելցուցած են, բայց երբեմն ալ լուսարանութիւններ կ'ա-ւելցնեն՝ թերի մնացած արժանահաւատ վաւերազրիներու վրայ։

Մեր պա, Նեղինակները հոս չափազան-ցութեան զացած կը թուին։ Երկիւղ կը գործածեն հոն՝ ուր զգուշութիւնը կը բա-ւէր։

Իսկ հայ գեղարուեաւը, ՊՊ. պատմա-րանները կը գրեն (էջ 63, միշտ «Հայը ձեռնարկող չէ» յանկերգը կրկնելով)։

«Հայը ձեռնարկող չէ։ Նմանողութեան զար-մանալի յատկութեամբ մը օժտուած, նա ոչինչ կրցած է ստեղծել՝ նշարտապէս ինքնատիպ։ նոյն իսկ իւր քրիստոնէական ճարտարապիտու-թիւնը, այնքան հետաքրքրական, ուրիշ քան չէ բայց եթէ ծնունդ մը բիւզանդականին պարս-կականի հետ խառնուած»։

ՊՊ. հեղինակները անյիշատակ կը թո-ղուն Ստարկովսկիի այն տեսութիւնը թէ համաշխարհի գեղարուեստական ամենէն մեծ երեսոյթիներէն մէկը՝ զոթական ճար-տարապետութիւնը՝ որուն արեւելիսն տարը մ'ունինալը միշտ նկատուէր՝ հայ-կականէն ծագած ըլլայ։ Հայերը, որ բիւ-զանդական կեանքի մէջ այնքան հոսանք-ներ բերին բաղարական և գրական տե-սակէ, չէին կրնար գեղարուեստի յլա-ցումներ բերած ըլլալ հոն։ (ՑՇ Հանդէս Ամօրեայ, 1904, 96, և 1905, 64)։

Յամենայն դէպի՝ որքան ալ կրկնուած ըլլայ հնուց ի վեր՝ բիւզանդական և պարս-կական ազգեցութիւնը Հայ գեղարուես-տին վրայ, մեզ կը թուի թէ գոնէ հայ եկեղեցիներու կարողիկէն զուտ հայկական երեւակայութեան ծնունդ մ'է, ներշնչում մը՝ տեղական պարագաներու։

Բիւզանդացիր գմբէթ մ'ունին, երկին-քը խորհրդանշանող։ Հայ կաթողիկէն այս զաղափարը չի՝ մարմնացներ։ Նա սրածե է և անկիւնաւոր զարդերով։

Հայ կարողիկէն, մեր կարծեօք, ուրիշ բան չէ՝ բայց եթէ Այրարատ լերան կա-տարին ընդորինակութիւնը։ Ջիւներու վը-րայ նշմարուող առուակի ձևով խորու-թիւնները՝ ծնունդ տուած են կաթողիկէի անկիւնաւոր զարդերուն։

Խաչ մը տնկեցէք Այրարատին ծայրը. կաթողիկէ մը պիտի ունինաց : Ճարտա-րապետը որ Էջմիածնայ տաճարը պիտի կառուցանէր՝ ուրիշ բան չէ ըրած բայց եթէ մօտակայ սրբազն ու վսեմ լերան նայիլ անզամ մը, թերեմ՝ լուսաւորուած այդ պահուն՝ զարնային վերջալաւուվ մը։ Մայր եկեղեցւոյն օրինակէն՝ ամէն կողմ, Հայաստանի մէջ, փոքրիկ Արարատներ շինուեցան։

Արդէն ոչ մէկ բան կրօնական զգաց-ման տեսակէտով՝ այնքան լաւ չի ներկա-յացներ եկեղեցին, ինչպէս Այրարատը . ջրհեղեղը՝ աշխարհու ու գծոփուքը կը պատ-կերեն։ տապանակը արդէն շատ սովորա-կան այլարանութիւն մ'է՝ մեր եկեղեցա-կան երգերու մէջ՝ խաչն։

Բիւզանդական ըմբռնումով յօրինուած եկեղեցիներ թերեւս ըլլան Հայաստանի մէջ, բայց երկնակամարի ներկայացման գաղափարը այնքան ստիպողական կ'ընէր կաթողիկէի լայն գերերածեւ ըլլալը, որ անտեղութիւն է նոյն ըմբռնման ծնունդ նկատել մեր սրածե կաթողիկէն:

Հայեր որ պզային եկեղեցի ունենաւ լու այնքան նախանձախնդիր եղած են, պիտի չյապաղէին անոր վրայ քանդակել այն լեռ՝ զոր այնքան յանախ իրենց ապազյ ազգային դրօշին վրայ երազած են:

Բայ մեզ կարողիկէն հայկական հոգւոյ խորութիւններէն կը բգիխի. Վրիպելու վրտանգի մէջ է զիտնականը՝ եթէ անոր ծագումը մեկնելու համար՝ միայն ճարտարապետական նմանութիւն մը փնտուէ: Այդ նմանութիւնը անհնարին չըլլայ թերեւս, ինչպէս անհնարին չէ լեռներուն մէջ՝ Այրարատի կատարին նմանը գտնել:

ՊՊ. պատմաբանները իրենց կարծիքն յայնած են նաև Հայոց քաղաքական ներկայ կացութեան և իրենց պահանջներուն վրայ. Հայերը (Էջ. 64)

«Իրաւունք չունին միշտ և ամէն բանի վրայ գանձատելու: Ակեջապէն Փիւրերը (յատելլ Քիւրտէր) կը չնորէն իրենց ներրուածութիւն մը՝ զոր ուրիշ ոչ մէկ յաղթուած ժաղովուրդ սուացեր է բարձրագոյն աստիճանով՝ Կիւրին էր իրենց՝ օսմանեան կայսութիւնան Յոյնեսուն իմաստուն համակամութեան նմանիր, որով անոնք գիտցան՝ անդադր ջանքով մը՝ տնտեսական և ընկերային շրջանակներուն մէջ տէր դատնալ»:

Ահա գերջապէս պարագայ մը՝ ուր Հայերը.. նմանած չըլլան, ի վեսս իրենց Հակառակ մէջտեղ բարձրացուած աղմուկներուն՝ Հայերը այնքան յեղափոխական և վտանգառու մարդիկ ալ չեն. պէտք է ընդունիլ

«Հայերու խելապէս խաղաղական նկարագիրը. անոնք Հոռմվայեցուց ժամանակ շուտով հանգարեցան՝ երբ տեսան որ իրենց քառասիրութիւնները իրենց ի վսաս կը գտնային, և մեր ժամանակ՝ ինչ որ ալ ըստի՛ զալթականութիւնը նախամնածարած են ապստամբութենէն»:

Գալով մարդիկներու բնաւորութեան՝

digitised by

հարաւային արկմտեան Հայաստանի բնակիչները՝ «բնութեան ժպիտը կը ցոլացնեն, երկրին պէս ցոյց կու տան յորդութիւն մը՝ ուրախ և գոն կեանքի», զրիթէ Փրանսացիներ են, «Լուառ և կարրոնի» բնակիչներ, նոյնպէս կովկասի սահմանակերը արգէն կը սկսի «միջերկրական» կեանքը. սակայն որչափ ներս երթասդէպ ի Հայաստանի բոռն կեղրոնը՝ այնքան կը նուազին հելէն կամ հոռվմէական զրոշմ ունեցող անձերը և մարդը կը ներկայացնէ հոն «իիստ դիմագծութիւնները, մոայլ կամ նենցաւոր բնաւորութիւն մը՝ որ լեռնազաշտի բնակիչներուն դէմքերը կը ախրեցնէ» (Էջ 51):

ՊՊ. պատմագիրներու անկերծութիւնը յարգելով հանդերձ՝ պիտի փափագէինը որ հայ ազգի նկատմամբ եղած ընդհանուր զատաստանները աւելի լրջօրէն բանածնուած ըլլային մանաւանդ որ զիրքը ներկայացուած է Եւրոպայի:

*

Հմտութեան տեսակէտով՝ «Հին Հայերու պատմութիւնը անգնահատելի ծառայութիւն մը կը մատուցանէ բանասիրութեան: Ճրագ մ'է, թէպէտ ազօտ, հայկական Անցեալի բաւկին մէջ: Ամէն էջ թարմութիւն կը չնչէ, տեղեկութիւնները հիմնուած ըլլալով միայն նորագոյն ուսումնասիրութեանց վրայ: Միհ ինսամբով փնտուած է Հայաստանի անունը՝ ուրարտական բարերու, յոյն և լատին մագաղաթներու վրայ: Գործը գրեթէ հրաշագործութիւն մը պիտի թոփի, երբ մոտածուի թէ յօրինուած է թիւրգիոյ մէջ, ուր այնքան զժուար է տրամադրութեան տակ ունենալ՝ նոյն խսկ անհրաժեշտ զրոքիքները: Կատարելութիւնը ի հարկէ վնասուած է այս պարագայէն, բայց պատիկինակները մեծ արդիւնք ունին այնքան ճոխ աստազ մը պատրաստած ըլլալուուն: Գիրը բաժնուած է հետևեալ մասերու.

Ա. — ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԵՐԸ. հոս կ'ապաց ցուցանեն պատիկինակները թէ

A.R.A.R. @

- Հայերը Եւրոպայէն գաղթած ժողովուրդ մ'են :
- բ. — Հայոց վերջնական Հայրենիքը . — Հայստանի աշխարհազրական դիրքը՝ իր բնակիչներու նկարագրին հետ համեմատուած . բնախօսական – հռովերանական բննութիւն մը՝ դեռ կանխահաս գաղտափարներով :
- գ. — Հայ ազգուրեան կազմուիլը . — Հայոց մուտքն ի Հայստան՝ և ի բընց զազի – hellénique արեան խանութիւր օտար ասպարերու հետ . կը հանդիպին իրենց ճամրուն վրայ՝ Հիտախտներու, Ալքարտացիներու, Սաւկերու, Կիմիներացիներու, Անձմականներու . այս ամէնք իրենց յաջորդներն ունին ունին այժմեան Հայոց մէջ :
- դ. — Հայստանի քաղաքուրերին՝ Արտաշիսնեաց ազգային նարասուրեան ժամանակ . — Մէծն Ազերաննդրի տիրապետութենէն՝ մինչեւ Երատոց (330–14 թ. թ. թ.):
- ե. — Օտար տիրապետարիւնները . — Քրիստոսի ժամանակէն մինչև Հայոց ի քրիստոնէութիւն զարծը (98):
- զ. — Հին համատք Հայոց . — Տեսութիւն մը՝ Հայ զիցարանութեան :
- է. — Հին Հայերու քաղաքարիւրիւններ . — ակնարկ մը Հայոց ընկերական կազմակերպութեան և կենացին վրայ :
- լ. — Վեհապատուրիւն Հայ պատմիւններու . — կը քննուի համառօտի Փաւասոսի, Ազաթանգեղոսի և Խորենացւութիւնը :

Այս բոլոր պատմկաները այնպիսի լայն հորիզոնի մը մէջ կը պարփակուին՝ որ հոս ընդհանոր ակնարկներ միայն կարող ենք տալ : Ամէն գիտու մէջ կան վիճելի կարծիքներ : Կարեւորագոյն էքտերը միայն կ'ուղենք շօշափել :

Ա. Հայկական մարդարանութիւնը անկատար կը ներկայանայ այս գործին մէջ, որովհետեւ անոր կարեւորագոյն խնդիրներէն մին՝ անծանօթ մնացած է մեր պատմուակներուն :

Մինչև ցարդ երր իրանեան ցեղ մը յայտնուէր Հայոց մէջ՝ իսկոյն կը յայտարարուէր թէ անոնց կամ Պարսկաստանէն եկած են և կամ Պարթևաստանէն :

Այս ոճով կը վարուին մեր պատմուակները, որ նկատելով թէ Արտաշիսնեան հարստութեան պատկանող թագաւորները իրանեան անուններ կը կրեն՝ կ'ուղենքն անոր պարսկական ծագում մ'ընծայյէլ :

Այս իշխաններէն շատերը հայկական ծագում չեն : Միհրանա անունը զոր Ջոնտոսի և Հայոց նախորդ թագաւոր մ'ալ կը կրէ, պարսկական է՝ և Պարթևաներէն տիրանցուած . Միհրայի աղղաղաւորութիւն է նաև ... Թէկէտ չնաք կրստի այս հայացած անձնաւորութիւններու ճշմարիտ ծագումը որոշել, բայց չնեն կարող զմեկ արգիլէ՛ Արտաշագդի մէջ՝ Արտաշանի հետ ինամութիւն մը տեսնելէ : Ըստ մեզ Պարթև մ'է, ինչպէս որ Պարթիկ էին իր նախորդների ֆրատաշիսնէս, Քսեբարէս, Զարիապրէս : Քիշեցինք որ Արդիսաւէսի մէջ սեմական նախածանց մը կայ : Աև ուրիշ ի՞նչ կը մնայ ճշմարտապէս Հայ : Ան զան է երեք նոր տարրեր որ սպազան են հայկական բարձր ընտակիններու մէջ և շուտով գերազիշ լրածած : Սակայն այս օտարականները շուտով Հայոց հետ ձուլուած էին, որ այսպէս կը յայտնին իրենց՝ իրացիկու (... վերջին մը մանես մըն ալ) զարմանալի ընդունակութիւնը » (էջ 117):

Ֆրից Հոմմէլ գիտնականը (իր «Հիտախտները և «Ալքիւթացիները» գրքին մէջ, և առանձին բանախօսութեամբ մը «Փոքը Ամիոյ հնագոյն ժողովութեառ» աղերները» զետեղուած Ցիմենտէրի «Durch Syrien und Kleinasien» հատորին մէջ, էջ 422) կը պաշտպանէ զրութիւն մը՝ որ մեծապէս օգտակար կրնար ըլլալ մեր պատմաբաններուն :

Հոմմէլի մէջ բերած փաստերուն համեմատ իրանեանց նախկին հայրենիքն եղած է Երասմիի հովիտը, Վրաստանի և Մարաստանի մէջտեղ . ասկից անոնց զաղթած են թրակիա, Հնդկաստան, Պաղետին, ուր իրանեան անուններ կը կրեն խարսხեալ և խաժակն նկարուող Ամովրացիները :

Հոմմէլ կ'ապացուցանէ՛ թէ Ալքարտուի արբունական ընտակինը՝ խալդիացի չէր, այլ իրանեան, Շարիդուրիս, Մենուսաւ,

Արգիստիս, Խսպուինիս, Խնուսապուաս, Էրիմնաս, Թոււսաս յայտնապէս իրանեան անուններ են: Պէտք է Ուրարտացւոց թագաւորներն ալ «Պարթե» կամ «պարսիկ օտարականներ» երեակայել՝ ինչպէս կ'ընեն մեր պատմաբանները Արտաշեսանցնեանց հարստութեան նկատմամբ:

Տչնիքէր նշանաւոր մարդաբանը երեք ցեղ կը գտնայ ներկայ չայոց մէջ, միշերկական և կովկասեան), իրանեան և սեմական. «Հայկական տիպարը, կ'ըսէ նա, միջնորդ մ'է (intermédiaire) ընդ մէջ միջերկարականի և իրանեանի, սեմականի թեթև խառնուրզով մը»:

Քաղաքական յարաբերութիւնները երբէք կարող պիտի ըլլային իրանեան այնքան զօրաւոր տարրը մը բերել հայ ժողովրդեան մէջ: Նախարարներու ցուցակը աւելի՛ կը շեշտէ այս իրողութիւնը: Իրանեանց ծագումը Հայաստանի մէջ զնելով՝ ամէն բան կը պարզուի: Երբ իրանեան անուններ կրող ընտանիքներ պատմութեան ասպարէզը գան, պէտք չէ միշտ յադիմական գաղթականներ ենթադրել զանոնք, այլ հայ ժողովրդեան հնագոյն, ամենէն զօրաւոր, ներքին տարրերէն մին՝ որ իրեն ճամբայ կը բանայ առաջնակարգ դիրք զրաւելու:

**Բնագրի մէջ զորժաժուածը
(էջ 110...)**

Միհրան 330–323
Նելուպողմեռ 323
Փրատափեսնեան 317
Արդուարդ 301
Արտաւազդ Ա 220
Արտաշեան 190–159
Արտաւազդ Բ (159–149)
Արդուատիսրս 123–95
Տիգրան Ա 94–56

Բուն ցուցակը (յէջ 194)

Միհրան 330–323
Նելուպարմեռ 323
Փրատափեսն 317
ՈՐՈՆՏԵՍԻ կամ ԵՐՈՒԱՆԴ
Կամ ՀՐԱՄԱ 316
Արդուարդ 301
Արտաւազդ Ա 239–220
ՈՐՈՆՏԵՍԻ կամ ԵՐՈՒԱՆԴ...
Արտաւազդ Կամ Արտաշեան Ա 190–159
Արտաւազդ Բ 159–149
Տիգրան Ա 94–56

(Ուրարտական հարստութիւնը իրանեան էր ծագմամբ. Արմենակ, Արամ և այլ ձեւերու ներքե նա մնացած է Հայոց պատմութեան մէջ՝ իրրեւ բնիկ «հայկազունեաց» հարստութիւն. այս երկու պատմաներուն համար կարելի չէ՞ զայն մերձեցնել Արտաշիսեանին հետ և զայս նըւկատել Ուրարտական ազնուական ընտանեաց վերակնդանացումը)...:

Բ. — ՊՊ. Հեղինակներէն կը սպասուէր յատակ ցուցակ մը՝ Արտաշիսեան հարստութեան, որ այնքան հակասական ու խառնաշիփոթ կերպով ներկայացուած է ցարդ պատմիշներէն: Անոնք կը ներկայացնեն երեց տարրեր և խառնակ ցուցակներ. մին պատմութեան ընազրին հետ գործածուածը, միւսը իրրեւ բաղդատական պատկեր՝ պարթեւ և հռովմայեցի ինքնակալներու հետ, և ուրիշ մը՝ իրրեւ յատերած զրցին վերջը: Անոնք չեն համաձայնիր իրարու հետ. որը Կ'ուզին իրըն ճշմարիտ ներկայացնել: Չենք կարծեր թէ ուզած ըլլան ամէնքը միանգամայն առաջնորդի ընթերցողին, ընտրութեան ծանր պատասխանատուութիւնը անոր յանձնելով:

Յաւելուածական ցուցակը (էջ 226)

Հարստութիւն Արտաշիսեանց
Արդուարդ 312–279
Որոնտ 279–239
Արտաւազդ Ա 239–200?
Արտաշեան Ա 200–159
Արտաւազդ Բ 159–149
Արդուատիսրս
Տիգրան Ա 95?
Տիգրան Բ 95–56

ինչպէս կը տեսնուի այս պատկերէն՝ Յաւելուածական ցուցակը աւելի կը համաձայնի բնազրին մէջ գործածուածին , բայց

1^o Յաւելուածին մէջ իրաւամբ նշանակուած է Արտնեկար որ անյիշտատակ մնացած է պատմութեան բնազրին մէջ , — և ոչինչ կրնայ աւելի տարօրինակ ըլլալ քան պատմութին մը՝ ուր ոչ միայն թագաւորի մը մասին յիշուած դէպքեր , այլ տնանե անզամ պակսի :

2^o Պատմութեան բնազրին մէջ Մեծն Տիգրան փոխանակ Տիգրան Բ.ի ինչպէս ցարդ սովորութիւն էր զայն կոչել , անուանուած է Տիգրան Ա. (էջ 116) բայց այս կենսական փոփոխութիւնը յասած եղած է անկից՝ որ պա . հեղինակները մոռացութեան զուշած են հոն՝ ուրիշ թագաւոր մ'ալ , Տիգրան Ա. հայր մեծն Տիգրանի , որ յամենայն դէպս Տիգրան Բ. պէտք էր կոչուիլ՝ եթէ նոյն իսկ հաշուի չառնուելը կիւրոսի ժամանակակից Տիգրանը : — Յաւելուածին մէջ ուղուած է , չափազանց ուշ , այս սխալը սրբազրել . Այս հանգամանքը կը ցուցնէ թէ պա . հեղինակները որպան դիւրութեամբ կ'ընեն փոփոխութիւններ :

Խակ իրքեւ համեմատական ցուցակ ներկայացուածը՝ կատարելապէս առեղծուած մ'է : Նորութիւններ՝ առանց ո՛ւ և է հաշուի , առանց ո՛ւ և է բացատրութեան : Ինչո՞ւ

1^o Արտնեկ մը կը յիշուի 316ին , մինչ յաւելուածական ցանկին մէջ կը զրուի 239-200ին :

2^o Ինչո՞ւ Արտնեկ մը զրուած է նաև Արտաւազդ ԱՅՆ յետոյ :

3^o Արտաշէ ԱԾ ինչո՞ւ Արտաւազդ ալ կոչուած է :

4^o Ինչո՞ւ համար բնազրին մէջ Արտօտիսրու (= Արդուատիկ ?) թագաւորն ընդունելէ յետոյ (էջ 115) ցանկի մէջէն դուրս կը վանուի : Ծոփաց թագաւորներուն մէջ մոռուած է յիշել նշանաւորն Զարիադրէս (յէջ 194) , Արտաշէափ հանրածանօթ ժամանակակիցը , ընդհակառակն

Միրրորարզան և Մեհրուտան ներկայացուած են իրքեւ երկու տարրեր թագաւորներ , մինչեւո՞ւ ինչպէս Խոտի լաւ զիտած է : Մեհրուտան մէկ կերպարանափոխութիւնն է , ոչ տարրեր անձ (!) :

Դ. — Արդէն իսկ ամենաքիչ տեղեկութիւններ հասած են մեզ՝ Արտաշէան հարստութեան նախկին անդամներուն վրայ . պա . հեղինակները անոնք ալ զանց կ'ընեն յիշատակելու իրբու թէ ուրիշ պարտը չունենային՝ բայց եթէ թագաւորներու անուանց յաջորդութիւնը միայն ամբողջացնել , թէ և զայս ալ յաջողած չեն ի գլուխ հանել փափագուածին պէս : — Պատմութեան տեղ ծննդաբանութիւն կը ներկայացնեն . — Արդուատի ապստամբութիւնը կարող էր աւելի կենդանի երեալ եթէ ի մէջ բերուէր Նէպուտոմէկոսի և Եւմենէսի պատերազմը . Արտաշէափ տիրապետութեանց աճումը , իր համահայկական ծրգուումը , Արտաշատի կառուցումը աւելի ակնարկուած են քան յիշուած :

Դ. — Տիգրանի Բ.ի փառքի շրջանը և հայկական կայսրութեան պատմութիւնը ներկայացուած է Պլուտարքոսի հետեւաթեամբ , թէպէս պա . հեղինակները կը խոստովանին՝ թէ նա կուսակցական ողիէ զուրկ չէ : Այս հեղինակին համեմատ՝ Հոռվմայեցիք միշտ յաղթած են Տիգրանայ՝ և առանց արգելքի Արտաշատի վրայ զիմած . զարմանալի է սակայն վերջնական եզրակացութիւնը . Հոռվմայեցիք զինուորները կ'ապստամբին իրենց զօրավարին դէմ և չեն ուզեր յառաջ երթալ ... յաղթանակը միշտ պատրաստ ըլլալով հանդերձ . Կրասոս՝ ինքզինք արդարացնելու համար Հոռվմայեցոց կը յիշեցնէր՝ թէ Լոկուլոս ալ չառ հսովմէկական արին բափած էր Տիգրանայ դևմ պատերազմած ժամանակ : Այս՝ նախապէս չգուշակուած խօսքին առջեւ մեր պա . պատմարանները զդաշկան նայուածքով մ'ետ կը գառնան .

Այս ապթի Պլուտարքոս դէպք մը կը յիշէ՝ որ կրնայ ուղղել մեր նախապէս հանդիպած թա-

նի մը գնահատութերը՝ որոնց նպատակն էր ցուցնել, թէ Հայերը դիմացկուն թշնամիներ էն» (էջ 150):

Մանրակրկիտ քննութիւն մը՝ կարող պիտի ըլլայ ցուցնել յոյն պատմագիրը իր իրողութեանց խեղաթիւրող: ի՞նչ պատճառ ունէր նա սակայն Տիգրանայ նկատմամբ արդարութեան զէմ մեղանչելու:

Հելլէն մտաւրականին համար անհաճոյ էր միշտ գերութեան յիշատակը, բայց մանաւանդ երբ գերողն էր «բարբարոս» մը, որ այնքան զոռոզ աւ էր ու վճռական, և որ երկուսասան յոյն քաղաքներ հիմայտատակ ըրած էր: Տիգրան Բ. Հելլէնները կը սիրէր և Շահ - Արաս՝ Հայերը: բայց թէ Յոյնք և թէ Հայք անփրաւեցան անոնց զէմ՝ տիտոր յիշատակ մը միայն պահելով զիրենց բռնի զաղթել տուողներէն:

Յանհունս կարող է երկարիլ մեր ըըննութիւնը՝ եթէ ամէն տող վերլուծենք:

Կ'եղրակացնենք. Nöel Dolensի և Khatchchի «Հին Հայերու պատմութիւնը» սրբազրելի է Նիւթի տեսակէտով, անկատար ձեկի կողմանէ:

Բայց աշխատութիւնը միշտ թանկագին է, և կարող էր զուխ - գործոց մ'ըլլալ՝ եթէ պ. Khatchchը երոպական միջավայրի դիւրութիւնները վայելէր: Հայ Աւսանողական Միութիւնը պիտի ընձեռէ իրեն այս միջոցը: Գործին հրատարակիչները պիտի փափազին անշուշո՞ զայն իր լւագոյն ձեկին մէջ ի լոյս ընծայել:

Հայոց Պատմութիւնը հսկայ բայլ մը կ'անու դէպի յառաջ, - ինչ որ չի նշանակեր՝ թէ նպատակին հասած ըլլայ:

Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿԱՆ

Դէպի ի երկնք բարձրացած աչքերը միշտ գեղեցիկ են, ինչ ալ ըլլան:

Անհատութիւնը մորփի ախտ մ'է, ամբարլուռ թիւնը՝ սրտի:

Տաղանդը մնող մ'է, սրամութիւնը՝ թիթեանիկ մը:

Հարցութերը՝ մորփի ընդարձակութիւնը ցոյց կու տան, պատասխաններն՝ անոր նրբութիւնը:

ԺՈՒՊԵ

Յ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

ի՞նչ անոյշ է շարել չափուած բառեր, և թափել անոնց վրայ բանաստեղծի մըտքին բոյրը, և լսել մտցերու ծաղկաբանէն երգին ներդաշնակութիւնը:

Եւ ամէն ուսւահայ զրիչ շարժող՝ զինովյեր է տաղաչափականին ներշնչումով, չափուած բառերու բաղցրութեամբ մազնիսացած և երգած:

Ցիսուն տարի առաջ Արքվեան շրջանին՝ զիւրին էր սազին ձայնով ուշագրաւ ըլլալ, երգիչին հոգին կը ցննէին, ոչ երգին հրապոյըր: Նորագոյն ըերթողներու խառնամբոյին պարագլուխ Յ. Յովհաննիսան, խստաղաճանջ ցննադատութեան զարուն մէջ կը զարնէր իր բամբիոր, երգը զինիրէն սորված էր: Նորութիւն մը չունէր, ու մնենք նորութիւն կը սպասէնինք: Աւոք էր թէ բնաւ երգած չըլլար գարունը և ինկարոյըր ծաղիկները, կարկաշահոս վատակը և կանաչազգեստ բլուրները, չընաւ կոյսը և անոր սէրն ու համրյոյը: Ոյդ տեղ ցոյց տուած է անտանելի միօրինակութիւն: առ հասարակ կարեիի է ըսել որ Պ. Յ. Յովհաննիսան փափարի ու մազթաննըի երգիչն է եղած. իր մէջ վերին աստիճանի գնահատելի է ընարին անկեղծ շեշտը. ինըն իր բերնով թող ըսէ, թէ ինչ է իր գաղափարականը.

«Արքաստութիւն եռ սերեցի,
Խեղճի լացը, հառաջանը,
Ես ընարին նըսիեցի
Վիշտ երգելու և առաջանց»:

Ուրեմն հանրութեան ցաւերուն երգիչն է ուզած ըլլալ, փափարեր է, քան թէ եղած. ինքը խրատող է աւելի, քան թէ լացող ու հառաչող: Վիշտը, ցաւը, տառապաննըը երգելու համար, գթութիւն շարժող կորով չունի. լացեր է, բայց չէ կըրցած լացընել:

Հիացող մըն է Գամառ Քաթիպայի, Փոյշեանցի և Շահազիզի, անոնց հոգին